

ՊԵՐՔՎԱՅՐԻ ՃՆՌԷ
ԽՐ ՅՈՒԹՆԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

-000-

Նոյեմբեր 25ի օրը, Սորպանի մեծ ամփեթատրոնին մէջ, տօնուեցաւ Ֆրանսայի եւ աշխարհիս արզի մնձադրյն դիտնականներէն մէկուն, Պերթը լոյի, յիսնամիայ յորելեանը. Զանրագետթեան նախազար, համրային կրթութեան նախարար, քառասական գիտութեան եւ համալսարանի ներկայացուցչիները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին յանուն գրանսական ժողովրդին այդ մեծ ատեղծագործին որ ֆրանսայի մոտաւորական փառքը քազապատկեց :

Սյստել կը թարգմանենք այս հոյակապ ճառը որով Պերթը լոյ չնորհակալութիւնները յայտնեց եւ միանդաման բացատրեց մէկ քանի անմահ տողերու. մէջ այն իտելը որուն իր կեանքը նուիրած է :

Պարոն Նախազար,

Պարոն Նախարար,

Սիրելի եղբայրակիցներս, պաշտօնակիցներս ու բարեկամներս,
Եւ զուք երիտասարդներ, աշակերտներս:

Խորապէս յուզուած եւ ծամարտապէս շփոթած եմ այն մնձարաններէն զոր ինձի կը մատուցանէք այս վայրկեանին: Այդ պատիւները, զիտօմ, իմ անձին համար ձեր ունեցած գորովէն չեն զինիք միայն. պէտք է որ զանոնք վերագրեմ նաեւ. իմ տարիքիս, իմ երկարամեայ աշխատութիւններուս եւ այն մէկ քանի ծառայութիւններուն զոր կրցած եմ մատուցանէլ մեր հայրենիքին ու իմ նմաններուս :

Նաև իմ տարիքիս, Ձեր համակրոթիւնը վերջին փայլով մը կը չողանցէ կանթեզը որ մարելու մօտ է յարիտեական զիշերին մէջ: Յարգանքը զոր մարզիկ կ'ընծայեն ծերունից ներուն, արտայայտութիւնն է այն համերաշխութեան որ ներկայ սերունդները կը միացնէ մենչ առաջ եկողններուն ու մենչ ետքը գալիքներուն հետո :

Արդէն ինչ որ ենք մենք, շատ քիչ չափով մը վերագրելի է մեր անձնական զատանքին

եւ մեր անհատականութեան, որովհետեւ զայն գրեթէ ամբողջութեամբ մեր նախահայրերուն արիննի նախահայրերուն եւ մոքքի նախահայրերուն կը պարանք: Եթէ մենէ իւրաքանչիւրը, պիտութեան, արուեստի կամ բարոյականի կարգին մէջ հանրայիշն ստացուածքին բան մը կ'աւելցնէ, այն պատճառով է որ երկայն շարք մը սերունդներ մենէն առաջ ապրած, աշխատած, մասմած եւ տառապած են Ս Եր նախորդներուն համբերատար զատանքներն են որ ատեղծած են այս գիտութիւնը զոր զուք այսօթ կը մեծաբարէ :

Մենէն իւրաքանչիւրը, ինչ ալ եղած ըլլայ իր անհատական նախամեննութիւնը, իր յաջողութիւններէն մեծ բաժին մը պէտք է նաեւ վերազր հասարակաց մեծ գործին իրեն հետ աշխատակցող ժամանակակից դիտնականներուն :

Սրբարեւ, անցեալ զարուն ա' յնքան փայլուն գիւտերուն ոչ ոք իբաւունք ունի՞ տարամեր արժանիքն իրեն յատկացներու, ասիկա բարձրօրէն յայսարարենք: Դիտութիւնը էականապէս հասաքական գործ մըն է, որ կը կատարուի մամանակներու ընթացքին մէջ, ջանքովիլ ամէն սարիք ու ամէն աղդէ բազմաթիւ աշխատողներու, որոնք իրարու կը յաջորդեն եւ կ'ընկերակցին՝ լուելայն համաձայնութիւնով մը, զուտ հշմարտութիւնը փնտույր եւ այդ հշմարտութիւնը բոլոր մարդոց վիճակին մշտանորոգ կերպարանափոխութեան կերպարելու համար :

Պարոններ,

Ատենով զիտունները կը նկատուէին իրեւուսումնասէր եւ մոտազօս մարդոց խումբ մը՝ աշխատաւոր զասակարգներուն ծախովին ապրող եւ պերճանքի ու հետաքրքրութեան գործ մը արտօղրող՝ բազրին նախատարեալներուն զուարձութեան ու ժամանցն համար: Այս ներ ու անարդար տեսութիւնը, որ այնքան քիչ հաշուի կը դնէր ճշմարտութեան համար ունենացած անձնութեարթիւնը եւ մեր մատուցած ծառայութիւնները, այս նախապաշտումը վերջապէս անհետացած երդ զիտութեան զարգացումը ցայց առւած թէ ընութեան օրէնքները կրնային կիրարկութիւ արուեստագիտութեան մէջ եւ. թէ անոնց չնորին աւանդական ու փորձական եղանակներուն տեղը դիտութեան ու փորձարկութեան վրայ կիմուած տեսութեանց օգտագործ կանոնները կ'անցնէին:

Այսօր ո՞վ պիտի համարձակէք գիտութիւնը և նկատել ի բրել ամուլ զրուանք մը, հանցէս աղջային ու անհատական հարստութեան ընդհանուր աճումին որ անոր արդիւնքն է: Շատանալով յիշել գիտութեան մատուցած ծառայութիւններէն թերեւս ամենէն չանկանը, կը բաւէ որ բազգատնենք ժողովրդական զանգ-ուածներու անցեալին մէջ ունեած ստրկական ողբուժի վիճակը, այնոէք ինչպէս պատմական վկայարանները մնելի կը ծանօթացնեն զայն, անոնց այժմեան վիճակին հետ, որ թեանապատութեան ու բարօրութեան տեսակէտով արդէն այնքան բարձրացած է, ապամելով այն արդար յուսերուն որոնց իրաշկանացմանը կ'աշխատին: Կա՞զ պետական մարդ մը որ համոզաւած չըլլայ թէ այս անկնդաստական յառաջդիմութիւններէն աւելի մեծ ծառայութիւններ ալ պէտք է ապասել: Գիտութիւնը մարդկութեան բարերարն է:

Ահա ինչպէս գիտական արդիւնքներու շօ-
շափելի եղանակարութիւնը հանրային իշխանու-
թիւններուն ըմբռնել տաւած է թէ լազորա-
թուարներու աշխատութիւնը պէտք է որ
քաջալիքրն ու օժանդակեն; վասն զի ան ա-
մենուն օգտակար կը հանդիսանայ անտեսա-
կան կարգին մէջ ինչպէս եւ հանրային առող-
ջութեան ամսակիտով : Բայց ասի գեն մէկ
հատուածն է միայն մեր կատարածին : Դիտու-
թիւնը աւելի հետուն կը բարձրացնէ իր օրի-
նաւոր յաւակնութիւնները Ան այօր կը պա-
հանչէ մասուորական, նիթեական ու միանգա-
ման բարոյալան՝ զեկվալարութիւնը : Անոր
մզան տակ արդի քաջաքակիթութիւնը կ'ըն-
թանայ հետզետէ աւելի արած քայլով մը :

Գարոններ

Վերջացող գարուն առաջին կէմէն ի վեր ,
առանց աւելի առաջ երթալու , աշխարհին ե-
րեսը տարօրինապէս փոխուեցաւ . իմ սերնդին
մարդկէլ՝ նախնեաց ատենէն ի վեր ծանօթ ե-
ղող բնութեան քովն ու վերեւը նկատեցին գոր-
ծունէութիւնը , եթէ ոչ հակարնութեան մը ,
ինչպէս ըստ նն երբեմն , այլ բարձրագոյն ու
կերպով մը զերատարը բնութեան մը , ուր
անհատին զօրութիւնը կը հարիւրապակուի ,
Հերպարանափոխելով մինչեւ ցարդ անձանօթ
մանցած կամ չհասկցուած ուժեկը , լոյսէն ,
մանցած կամ չհասկցուած թենէն , ելեքտրականութենէն

Digitised by

Մարդուն փեղիքական ու բարյայիկան կազմաւորման ու տիեզերքին աւելի խորունկ ծանօթացու մէն յառաջ կուգայ մարդկային ճակատագրին նոր լղացուած մը զոր կը վարեն հիմնական ըմբռումները տիեզերքային համերաշխութեան՝ բոլոր զասկարգներուն եւ բոլոր ազգերուն միջեւ, ժողովուրդները միացնող այդ կապերը քանի՛ բազմապատկուած եւ աւելի սեղմուած են զիստութեանց յառաջի խմբութիւններովը եւ վարդապետութեանց ու պատուէրներու միւրտեամբը զոր հաստատած իրողութիւններէն իսկ կը հետեւցնէ եւ զոր առանց բանութեան եւ սակայն անհմուսափելի կերպով մը ամենուն համոզմանը մէջ տիեզերական կը զարձնէ, այդ ըմբռումներն յարածուն եւ հետահետ աւելի անդիմագրելի կարեւուութիւն մը ստացած են: անոնք կը ձգտին զուտ մարդկային հիմներն ըլլալ ապացայի բարուականին ու բառաօականութեան:

Ասով իսկ՝ գիտուններուն դերը, ի բրեւ ան-
աս եւ իրեւ ընկերական գասակարը, հետ-
չետէ մեծած է արդի պետոթիւններուն
մէջ, բայց հանգչպ ուրիշ մարդոց մեր պար-
ուականութիւններն ալ կը մեծնան միւնոյն
առեն, չմոռնանք երբեք ասիկա, հոչակենք
այդ, այս վեհավայրին, քրանսական գիտու-
թեան այս պալատին մէջ։ Մեր սոսկական
համարծութեան գուացման համար չէ որ աշ-
արքս այսօր յարգանք կ'ընծայէ գիտոնական-
ներուն։ Ոչ, այլ անոր համար որ գտնի թէ
իմուուն մը որ նշանաւապէս արժանի է թիւ-
նունինք, անշանափնդր կհանք մը կը նույիրէ
ներ ժամանակին «սուկնշնական գործին», ըսել
ուղիմ, ամենուն; և արլուսաներէն ու երջա-
կիներէն սկսեալ մինչեւ խնարծներուն, ազ-
աւաններուն, տառապղոներուն բաղզին բա-
շելաւանը, որ ըստ մեզ, աւա՛զ, շատ զան-
ալ կը կտարուի։ Ահա ինչ որ հանրա-
ին իշխանութիւնները կը յայտարարէին ինը
արքի առաջ նոյն իսկ այս սրահին մէջ, Բաս-
էօրը մեծարեկով։ Ահա՞ ինչ որ իմ նափին
արեկամ ջանացած է արտայայտել այն զե-
նցիկ մետայլին վրայ զոր հանրապետու-
թեան նախական ինձի պիտի նուրի։ Չեմ
իրաքը թէ կը ցած՝ եմ ամերողապէս իրագործել
ուն ազնիւ իտէալը զոր արուեստէալը պատ-
երացացած է, բայց գոնէ ջանացած եմ պայն
արարքան, վախճանը, վարիչ նպատակը ընել իմ
կանչեաւ։

A R A R @